

թեամբը շինուած է . եկեղեցւոյն ձակ-  
տին վրայ Խարայելացւոց թագաւորնե-  
րէն վեցին հսկայածև արձանները կան :

Փիլիպպոս Բ Աէն-Քանդէնի պա-  
տերազմէն վեց տարի ետքը , այսինքն  
1563 տարւոյն , սկսել տուաւ այդ շէն-  
քը , որ երեսունըութը տարի տեսեց :

Պարտարապետն եղան Յովհաննէս  
(Մկրտիչ Ղառլետոցին ու իր Յովհան-  
նէս Ներքէրա աշակերտը : Խղած ծախ-  
քը 5,260,560 տուքադի հասաւ , որ կը  
նէ 62,758,480 ֆրանգ : 1671 սաստիկ  
կրակէ մը քիչ մը ֆնասուեցաւ , բայց  
կարողոս Բ մէկէն նորոգեց :

## Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ի Ց Ե Գ Ք

Հիմակուան Արևելեան պատերազմը : ( Տես երես 190 )

### ՀՈԿՏԵՄԲԵՐ

- 1 . Տիվանը պաշտօնական կերպով կ'ուզէ որ Պէ-  
շեայի խորը միացած նաւատորմիջները դէպ  
ի Կոստանդնուպոլիս Խամբայ ելլէն :
- 3 . Սուլդանը կը հաստատէ ազգային մեծ ժո-  
ղովքին՝ որոշմունքը՝ թէ պէտք է բռնադա-  
տել զիոնաստան Դանուբեան Իշխանու-  
թիւնները պարպեցը :
- 4 . Տրուեն առ Լիփի՝ Գաղղիսյ Լոնտրայի գես-  
պանին ձեռքով տռաջարկել կու տայ Մեծին  
Բրիտանիոյ կառավարութեանը , որ նաւա-  
խումբերը Վոսփոր երթան ու ինչուան նաև  
Վառնա ալ դիրքերին տարածեն , որպէս զի  
մերցուին այն վտանգներն որ սպառնալիք  
կ'ընեն աերութեան մը , որուն գոյութիւնը  
ամենահարկաւոր է Եւրոպայի հաւասարա-  
կշռութեանը համար . որպէս զի Դրան այն-  
պիսի բարոյական ուժ մը տրուի , որով կա-  
նոնաւոր կառավարութեան մը վիճակն ունե-  
նայ , իր տակի եղած ժողովուրդներուն ան-  
դորրութեանը վրայ ապահով ըլլայ , և իր  
ազգային հպատակներուն կրօնական սաստիկ  
զգացնունքները չզարթուցանէ կամ աղիտա-  
բեր օգնականներ չկիանչէ :

Բարձրագոյն Դուռը այս յայտարարութիւ-  
նը կը հանէ 1270 տարւոյն , Տուհարէնի 1ին .  
Սկզբանէ ՚ի վեր Օսմաննեան կառավարու-  
թեան բռնած կերպը ամեննեին պատճառ մը  
չէ տուած գանդատելու : Եթէ Ռուսաստան  
տրտունջ մ' որ ալ ունեցած ըլլար սուրբ  
տեղեաց ինդրոյն վրայօք , միայն այս մէկ  
ինդրոյն համար շատ առաջ պիտի չքալէր ,  
ու վախցընելու միջոցներ պիտի չգործածէր՝  
իր գունդերը սահմանագլուխը խաւրելով ու  
Սեւագորոլ ծովային պատրաստութիւններ  
տեսնելով : Սուրբ տեղեաց վրայօք եղած  
ինդիրը որոշուած էր , որ իւրաքանչիւր կող-  
մերը գոյն ըրաւ , ու Սուլդանը խօսք տուեր  
էր որ ամենայն կերպով պատրաստ է ու-  
ղուած ապահովութիւնները տալու . ուրեմն  
պատերազմի առիթ մը փնտուել չէ՝ յունական  
եկեղեցւոյն առանձնաշնորհութեց ինդրոյն  
վրայ կենաւ յամառիլ , այն առանձնաշնորհու-

թիւներուն , զորոնք Օսմաննեան կառավարու-  
թիւնը չնորհած է , և զորոնք իր պատույն ,  
իր բարձր աստիճանին ու իր գերագոյն իշխա-  
նութեանը համար պատշաճ կը սեպէ պահ-  
պաննելու , և յայանի է թէ չկրնար ինքը հա-  
ւանիլ որ ու կիցէ աերութիւն մը ասոր խառ-  
նուի կամ տեսութիւն ընէ : Ռուսաստան  
բաւական մեծ զօրքով գրաւեց Մոլտաւիա  
ու Վալսկիա իշխանութիւնները , ծանուցա-  
նելով որ այս երկիրները իրեն երաշխաւորու-  
թիւն պիտի ըլլան՝ ինչուան որ իր պահան-  
ջածը ձեռք ձգէ : Այս գործքը արդարապէս  
բարձրագոյն Դուռը գաշնադրութեանց դըր-  
ժում մը սեպէց և հետեւաբար ճարգառին մը :  
Կոյնիսկ մէկալ աերութիւններն ալ այս կեր-  
պով գատեցին անիկայ : Ուրեմն Ռուսաստան  
է առաջ նետուողը : Խսկ Վէննայի ծանու-  
ցագրին գալով՝ որովհետեւ Օսմաննեան կա-  
ռավարութեան բոլոր ջանքը այն էր , որ ըլլ-  
այ թէ անանկ բան մը մնայ որ ետքը ատե-  
նօք պատճառակներ մը տայ Ռուսաստանի՝ կայ-  
սերութեան կրօնական գործողութիւննե-  
րուն մէջ մտնելու , անոր համար միայն այն  
բանները մերժեց անոր մէջէն , որոնք որ եր-  
կու իմաստով կրօնային առնուել : Բայց որովհ-  
հետեւ բեգրպուրկի գահմէց իրեն տրուած  
ապահովութիւններուն ամեննեին գոհ չե-  
ղաւ . որովհետեւ ուրիշ մեծագոյն տէրու-  
թիւններուն ըրած ջանքը անպառող ելաւ .  
Վերջապէս որովհետեւ բարձրագոյն Դուռը  
չկրնար տանիլ և ոչ ալ քաշել իրաց հիմա-  
կուան վիճակը , ինչպէս նաև Մոլտաւիա ու  
Վալսկիա իշխանութեանց գրաւուելուն եր-  
կարիլլ , Օսմաննեան գահմէց՝ իր կառավա-  
րութեան գերագոյն իշխանութելը սրբազնան  
իրաւունքներն ու անկախութիւնը պաշտպա-  
նել ուղենալով ; բռնտագատուած է պատե-  
բազմ հրատարակելու : Խնքը բացայայտակի  
իմացուց հօմեր վաշային , որ կորչաքով իշ-  
խանին առաջարկէ իշխանութիւնները պար-  
պէլու , և իր պաշտօնագիրը ուուս զօրավարին  
կեցած աեղջ հասնելէն առնելով՝ 15 օրուան  
միջոց թէ որ ժխտական պատասխան մը հա-  
նի իր ձեռքը , սկսի թշնամութիւններն ընե-  
լու : Բայց սակայն Օսմաննեան կառավարու-

- Թիւնը չուզենալով արգելքներ դնել բարե-  
կամ տէրութեանց վաճառականական վերա-  
բերութիւններուն, պատերազմին տափեն բաց  
կը թողունկուցները անոնց վաճառաբարձ  
նաւերուն :
5. Բարձրագոյն Դրան պատերազմի հրատարա-  
կումը՝ կոստանդնուպոլիս կը տպուի :
6. Աւստրիոյ կայսրը Վարսաւիայէն Վլիննա  
կը դառնայ :
7. Տրուէն աը Լիիի այս ծանուցագիրը կու տայ  
Պուրընէ պարոնին, գեսպան Գաղղիոյ ՚ի  
Վեննա . Գաղղիա հանդերձ գովելով ալ  
Աւստրիոյ ըրած ջանքը, չկրնար այս վայրկե-  
նիս Վեննայի գահձին նոր առաջարկու-  
թիւններուն հաւանիլ : Աւստրիոյ, ինչպէս  
նաև Գաղղիոյ ըրած ջանքերը իրենց վախճան  
ունէին՝ Ռուսաստանի պահանջմունքները  
Սուլդանին վեհապետական իրաւանցը հետ  
միաբանեցնելու . բայց ասիկայ ոչ Գաղղիոյ  
և ոչ Աւստրիոյ կողմանէ նշան մըն էր ամե-  
նակն՝ որ Բեդրպուրկի գահձին առաջին ու-  
ղածները օրինաւոր են : Ռուսաստան առանց  
պատճառի իշխանութիւնները գրաւեց, այդ  
բռնութեան գործքով վասնգի մէջ դնելով  
գաշնադրական խօսակցութեանց յաջողվը  
ու այն շարժմունքը հանել տալով, որ այս  
օրուան օրս բոլոր Տաճկաստանը կը յուզէ :  
Ինչուան հիմա գաղղիական կառավարու-  
թիւնը՝ այս բանիս մէկ պատճառ մի միտյն  
ունեցած է, այս է բոլոր Եւրոպայի օգու-  
տը . մէկ վախճան մը, այսինքն Օսմաննեան  
կառավարութեան պահպանութիւնը . Գաղ-  
ղիական կառավարութիւնը թէպէս և կը  
հաւատայ որ մէծ գահձիններուն միաբանու-  
թիւնը լաւագոյն միջոցն է այս վախճանիս  
համելու, բայց ինքը իր գործելու ազատու-  
թիւնը միշտ պահած է, և ներկայ պարագա-  
ներն որ բացարձակապէս կը սահպէն՝ ինքը  
որոշած է որ իր ուրիշներուն սպասելու վի-  
ճակէն ելէ : Գաղղիա կը յուսայ թէ Վեն-  
նայի գահձինը, որ իր ըմբռնմանը համեմատ  
ինքընքը յայտնելուն մէջ չխնալեցաւ, մեր  
քաղաքավարութեան պահանջած ընթացքը  
ընդունի :
9. Աւստրիոյ կայսրը կը հրամայէ զարք քիցը-  
նելու :
10. Կորչապով իշխանը պատասխան կու տայ  
Էօմէր փաշային, որ կը բռնագատեր զինքը  
Իշխանութիւնները պարպելու . կ'սէ թէ  
ամսուս ցին իրեն թուղթը ընդուներ էր,  
բայց ինքը իշխանութիւն չունի ոչ խաղաղու-  
թեան և ոչ պատերազմի վրայ խօսելու, ինչ-  
պէս նաև Խշխանութիւններն ալ պարպելու :
13. Ռուսաց կայսրը Պեռլինէն Բեդրպուրկ կը  
հասնի . ( Տ . 28 սեպտ . ) :
16. Տաճինները Վիսինի գլեկին մօտ Դրանուբի  
վրայ կղզի մը կ'տռնեն :
18. Բարձրագոյն Դրույը Քէրմանէր կու տայ Ան-  
գլիացւոց ու Գաղղիացւոց պատերազմական  
նաւերուն Տարտանէլլի մանելուն վրայ :
21. Չորս մեծագոյն տէրութեանց կոստանդնու-

պոլսոյ գեսպաններուն միջնորդութեանը  
պատճառաւ՝ հրաման կ'երթայ Էօմէր փա-  
շային թշնամութիւնները գադրեցնելու ին.  
շուան նոյեմբերի 1 :

- Ռէշիտ փաշա ծանուցագրով մը կ'իմացընէ  
Աւստրիոյ ու Բրուսիոյ պատուիրակացը՝ նա-  
ւատարմիղներուն Տարտանէլլի մտնելը :
22. Նաւատարմիղները Պէշիքայի խորշէն կ'ելլեն :  
Վալաքիոյ վարչութեան արտաքոյ կարգի  
ժողովը կը հրամայէ որ Դրանուբին երկու  
ափունքները իրարու հետ ամեննեին հազոր-  
դակցութիւն չունենան :
23. Ռուսերն ու Տաճիկները կը սկսին արիւն  
թափել : Ռուսի Դրանուբի վրայ ունեցած  
թեթև նաւատորմիղն մէկ մասը Կալաց եր-  
թալուն ատեն՝ Խաչքայի ամրոցին թնդա-  
նօթներէն կը հարուածի :
26. Վալաքիոյ հոսրոտար՝ Սգիրպէյ իշխանը յայտ-  
արարական գիր մը կը հանէ, որով կը ցու-  
ցնէ թէ ինքը առ ժամանակ մի կը հրաժարի  
կառավարութենէն, որ վարչութեան արտա-  
քոյ կարգի ժողովքին անցեր էր : — 28ին  
Ճամբար կ'ելլէ :
27. Տաճիկները, որոնց գլուխ էր Սէլմֆաշան,  
գիշեր ատեն Ռուսաց Ս . Կիկողայոս ըստաւծ  
զօրանստին կը տիրէն :
28. Էօմէր փաշա Վիսինի մօտ Դրանուբը կ'անցնի  
ու Քալաֆադ քաղաքին կը տիրէ :
- Սուլդանը կը բռնագատաէ հրամանաւ Սէր-  
վիոյ իշխանը որ յայտնէ թէ ինչ ճամբայ պի-  
տի բռնէ Դրան Ռուսաստանի հետ ունեցած  
կռույն մէջ : — Նոյեմբերի Յին Աղեքսանդր  
իշխանը ասանկ կը պատասխանէ : Սէրվիա-  
ցւոց կառավարութիւնը չկրնար մասնակից  
ըլլալ այնպիսի կռույս մը, որ Սէրվիոյ երկու  
պաշտպան տէրութեանց մէջ ծնաւ : Ինքը  
մեծապէս չեցք պիտի կենայ, ու ո և իցէ  
առթի մէջ թող պիտի չտայ որ ո և իցէ կող-  
մէն բանակի զօրք մը իր երկրին սահմանա-  
գլուխներն անցնի :
30. Գրիփոր Աղեքսանդր Կիբա իշխանը, որ Մու-  
տափիոյ հոսրոտար էր, նոյն իշխանութեան  
վարչութեանը արտաքոյ կարգի ժողովքին  
ձեռքը կը թողու կառավարութիւնը, ու  
նոյեմբերի Յին Եաշէն կ'ելլէ :
31. Կեսսելըոտ կոմոք զըլաքերական մը կը հանէ  
օտար արքունեաց քով եղած գեսպաններուն  
ու քաղաքական գործակալներուն . Դրան  
պատերազմ հրատարակէլն ետքն ալ, Ռու-  
սաստան որչափ կերկար ատեն որ իր պատիւն  
ու օգուտը թոյլ տան իրեն՝ ետ պիտի կենայ  
վնասելէն, ու բաւական պիտի սեպէ իրեն՝  
իշխանութեանց մէջ բռնած գիրքը պահե-  
լու, զորոնք միշտ պատրաստ է մէկէն ՚ի մէկ  
պարպելու՝ թէ որ բաւական հատուցում  
մը ըլլուի : Ուրեմն բացարձակապէս ուրիշ  
մեծագոյն տէրութիւններէն կը կախուի թը-  
նամութեանց սահմանը չընդարձակէլլը : Այս  
սպասելու վիճակին մէջ եղած միջոցը՝ ամե-  
ննին արգելք չկայ խօսակցութիւնները չչա-  
րունակելու :